

այս տեսակէտը եւ ուղղութիւնը . ընդհակառակն . բայց կ'ուղենք նոյն ատեն հաստատել թէ հայ եկեղեցականը , երբ դեռ բոլորովին իր ձեռքն էր իր ժողովուրդին ուսուցումին եւ դաստիարակութեան գործը , նուիրուած էր անոր՝ ոչ միայն հաւատքի եւ բարոյականութեան այլ նաև ջերմ ազգայնականութեան ու զիտվ մը միշտ , իր մտահոգութեանց կշխոյն մէջ նոյն զիծին վրայ բռնել վարժուած ըլլալով միշտ կրօնքին և ազգութեան զոյզ նժարները :

Այս , որովհետեւ կրօնքն ու կըթութիւնը , ուրիշ բառով՝ հաւատքն ու զիտութիւնը , երկուքն ալ ասսուածային յայտնութեան շողքն են մարդուն մէջ , մին՝ սրտին , միւսը՝ բանականութեան միջոցաւ ծաթած անոր հոգւոյն խորը . երկուքն կեանք և լոյս , որոնց նուիրուիլն , ի սկզբանէ անտի հրայրքը եղաւ այս եկեղեցին , իր ազգին համար գերազանցօրէն :

Մի , սուրբ , ընդհանրական , եւ առավելական . ասոնք են Քրիստոսի եկեղեցին բուն ստորագելիները՝ աստուածաբանական խմացութեամբ : Հայ եկեղեցին , իր հինաւուրց ուղղափառութեանը իրաւունքով նոյն իսկ , աստուածաբանական տեսակէտով իրաւունք ունի ճանչցուելու յաւէտ այդ տիտղոսներուն ներքեւ , քանի որ հիմոււած է առաքելական քարոզութեամբ և վիորեանը՝ սրբութեանը և ընդհանրականութեանը վրայ քրիստոնէական այն հաւատքին , զոր ուներ Քրիստոսի եկեղեցին՝ քրիստոնէութեան առաջին դարերուն մէջ : Բայց իր պատմական նկարագիրը ներկայացնող մակղերը պէտք է ըլլայ Հայոց , Հայաստանեայց , Հայկական կամ Հայ Ազգային Ռւղղափառ Եկեղեցի :

* * *

ԿՐՕՆԱԿԱՆ

ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԸ

1. — Իր զանազան անունները .

Տապանակը , որու մասին է մեր խօսքը , իր կոչուէր ա) Տապանակ Վելյուրեան , պարունակելուն համար Օրէնքի տախտակշները՝ իրրե վկայ Աստուծոյ կամքին և ժողովուրդի հաւատարմութեան . բ) Տապանակ Ուխտի , ըլլալուն համար ուլիսի կամ դաշինքի նշանը՝ կնքուած Աստուծոյ և Խարբոյէլի որդիներուն միջն . և զ) Ենիովայի Տապանակը , ըլլալուն համար Աստուծոյ աւթուուը :

2. — Ինչո՞ւ օբնուեցաւ Տապանակը .

Կարմիր Մովէն հրաշակի անցքը որքան որ քաջալերեց նախապէս Խարոյելացիները , բայց յետոյ անապատի ամայութեան մէջ , երբ Մովէս Մինայի վրայ առանձնացած էր , անոնք լքուած կարծեցին իրենքն իւղական ամէն յիշատակ (Ելլ Ի. 10-28) :

ու յիշեցին Եգիպտոսի ոսկիէ , արծաթէ և քարէ բազմաթիւ չաստուածները ու անոնց ի պատիւ կատարուած պերճաշուք թափօրները , ու անոնց նմանող աստուած մը պահանջեցին Ահարոնէն : «Եւ ժողովուրդը տիսնելով որ Մովէս ուշացաւ լեռնէն իջնելու , հաւաքուեցաւ Ահարոնի քավ ու ըստաւ . Ելլի՛ր աստուածներ չինէ մեզի , որ մեր առջեէն երթան . վասնզի չինք զիտեր ի՞նչ եղաւ այն Մովէսօր՝ որ հանեց մեզ Եղիպտոսէն» (Ելլ Ի. 1) : Ահարոն իրեն մատուցուած օղերով եղիպտական Ապիս կովին նմանութեամբ ոսկիէ հորթ մը չինել տուաւ :

Աստուած նախատեսած էր հրայելացոց այս օրինական պահանջը , այն է՝ ունենալ աստուածային ներկայութեան մէկ զգալի նշանը , ու անոնց գատապարտելի կուապաշտութեան այս մեղքը գործեէն առաջ հրայմայած էր արդէն՝ շարժական մեհեաններու նմանութեամբ Տապան մը շինել , վանելու համար անոնց մէջէն կռապաշտական ամէն յիշատակ (Ելլ Ի. 10-28) :

Այդ Տապանը զանազան առաքեաններ

պարունակող արկղ մըն էր ու չէր նմաներ Եղիպտացւոց այն նուիրական նաւակներուն, որոնցմով շաստուածներն ու մեռելները կը փոխադրուէին երկնային Նեղոսի վրայէն: Նուև չէր պարունակեր կամ չէր կրեր ոչ մէկ աստուածութեան պատկեր, այլ միայն աստուածային ներկայութեան տեսանելի մէկ խորհրդանշանն էր ան:

3.— Տապանակին նկարագրութիւնը.

Տապանակը անփուտ կամ աքասիայի փայտէ շինուած էր: Անիկո ունէր երկուք ուկէս կանգուն (= 1,30—1,40 մեղր) երկայնութիւն, մէկուկէս կանգուն (= 0,78—0,84 մեղր) լայնք և նոյնքան ալ բարձրութիւն, և զուրսէն ու ներսէն պատուած էր մաքուր օսկիով: Նոյնպէս օսկիէս պատկաճեւ զարդով մը շրջանակուած էր անոր ներսի կողմը, ու հաւանական է որ անոր քանդակագարդ պատկները դուրս ցցուած և դէպի վար կախուած ըլլային շրջանակէն: Ուղղահայեաց կամ թիթեօրէն հակած էին Տապանակին անկիւնները: Երկու կողմակի երեսներուն վրայ, դէպի վիրե, չորս անկիւնները օսկիէ օղակներ ազուցուած էին, որոնց մէջէն անփուտ փայտէ երկու օսկիապատ ձողեր կ'անցընէին՝ որպէսզի անոնցմով կարելի ըլլար վիրցնել Տապանակը: Սողոմոն հտքէն Տաճարին մէջ պահեց այդ ձողերը (Պ. Թագ. Ը. 7-8):

Զուտ օսկիէ կափարիչ մը կը ծածկէր Քաւուրինել, որուն վրայ կը գտնուէին երկու օսկիէ կածոյ քերովքներ, ինչ որ արձաններու տրգելքին դէմ օրէնքով արտօնուած միակ բացառութիւնն էր, և այս բացառութիւնը չէր կրնար մեսաել ժողովուրդին, քանի որ Տապանակը միշտ ծածկուած կը մնար անոր տեսութենէն:

Կը մնայ զիսնալ՝ թէ ի՞նչ էին իրօք այդ արձանները: Քերովքի բառին ծագումը սկզբան է, բայց շատ հաւանական է որ այդ բառը ո՛չ թէ արծիւի թևերով Քերուրիներու (Kéroubi) նշանակութիւնն ունի, այլ թեաւոր մարդոց այն արձաններուն, զորս երթայեցիք տեսած էին Եգիպտոսի մէջ: Այդ արձանները կը կարծուի թէ ունէին մարդոց՝ քան եզիպատահուի կամ բազէի զիսով կուռքերը յիշեցնող թռչունի զլուսներ: Անոնք իրարու կը նայէին դէմ առ դէմ ու իրենց հորիզոնածեւ մեծ թեսերը

ամբողջովին թաւութեան վրայ տարածուած էին: Իսկ Քերովքները ծնրադի՞ր էին թէ յոտնկայս, զժուար է բան մը ըսել այս մասին: Միայն զիտենք թէ յետոյ Առզմանի ձեռքով Տաճարի Սրբութիւն Սրբոցի մէջ զրուած Քերովքները ոտքի վրայ էին, ու չէին նմաներ Տապանակի Քերովքներուն ու մեծ էին անոնցմէ, քանի որ իւրաքանչիւրը ունէր հինգ կանգուն երկարութիւն (Բ. Մանց. Գ. 13):

4.— Խօնչ բանի կը ծառայէր Տապանակը.

Տապանակը բնականարար սահմանուած էր պահելու իր մէջ զվարութիւնոը, այսինքն Օրէնքի տախտակները (Բ. Օրէնք Ժ. 5): Մովսէս հրաման ընդունեցաւ Աստուծմէ վրանին կոմ խորանին տակ, ո՛չ թէ ներսը, զնել հրաշալի մանանան պարունակող օսկիէս սափոր մը (Ելլ ԺԶ. 34) և Ահարոնի ծաղկեալ զաւազանը (Թիւ Ժէ. 10): Բայց անապատի յաճախաղէով տեղափոխութեանց ժամանակ հրամայուած էր Տապանակին մէջ զնել մանանայի սափորն ու Ահարոնի զաւազանը, ինչպէս կը վկայէ Ս. Պողոս (Երր. Թ. 4) ու կը հաստատէ հրեական աւանդութիւնը: Հաւանական է որ հօն կը զրուէր նաև Օրինաց Գիրքը, զոր հրամայած էր Աստուծ զետեղել նուիրական սպասներուն քով (Բ. Օրէնք I. Ա. 26): Սողոմոն երբ շինեց Տաճարը, այնուհետեւ մի միայն Օրինաց Տախտակները պահուեցան Տապանակին մէջ (Պ. Թագ. Ը. 9):

Տապանակը զվարուսուարար սահմանուած էր ընդունիլ Աստուծոյ պատզամները, որոնք կը լսուէին Քաւութեան սեղանին և քերովքներուն թեսերուն մէջէն: «Եւ հօն ես քեզի պիտի հանդիպիմ, ու Քաւութեան վրայէն վկայութեան Տապանակին վրայի երկու քերովքներուն մէջտեղէն» Խորայէլի որդիներուն համար պատուիրելիքներուս մասին պիտի խօսիմ քեզ հետօ (Ելլ Ի. 22): Եսօվայի ներկայութիւնը յայտնի կ'ըլլար ամպի մը երեսումով (Պատ. ԺԶ. 2, Թիւ Ժէ. 4): Մովսէս երբ կը տեսնէր ամպը, զվարութեան Տապանակին վրայ եղած Քաւութեան վիրեի երկու քերովքներուն մէջտեղէն կը լսէր իրեն հետ խօսողին ձայնը ու իրք անոր հետ կը խօսէր» (Թիւ է. 89): Եետոյ նոյնպէս խօսեցաւ Աստուծուած

Յեսուին հետ (Յև. 1. 6-10) և հանդիսաւոր պարագաներուն խօսեցաւ նաև քահանայամբեաներու հետ:

Քառութիւնը, ուրիմն, անտեսանելի տթառն էր Աստուծոյ, զոր Հին կտակարանի բազմաթիւ էջերը կը ներկայացնեն իրեւ բազմած երկու քերովքներու մէջ տեղը (Ա. Թագ. Դ. 4, Բ. Թագ. Զ. 2, Դ. Թագ. Ժթ. 15 ևայլն):

5.— Տապանակին պատմութիւնը.

Իսրայելացոց Եղիսպառու ելլելուն երկրորդ տարուան առաջին ամիսը Մովսէս Վկայութեան Խորանին մէջ զետեղեց Բնեալէլի ձեռքով շինուած Տապանակը ու վարագոյր մը ձգեց անսր առջև, ծածկելու համար զայն ժողովուրդի տեսութենէն: Ապա առաջին անգամ տեսնուեցաւ Աստուծոյ ներկայութիւնը յայտնող փառաւոր ամպը, որուն երեսումին կամ աներեսութանալուն համեմատ իսրայելացիք կը չուեին կամ կը բանակէին անապատին մէջ: Տապանակին պահապան կորցուեցան Ղեւիի ցեղէն կահաթի որդիները (Թիւֆ Գ. 30): Ղեւիի ցեղին ու մանուանդ միւս ցեղերուն պատկանող ընտանիքներու անդամներէն որ եւ է մէկը չէր կրնար ո՛չ կրել զայն և ո՛չ խոկ գալիւ անոր (Յև. Գ. 4, Բ. Թագ. Զ. 6, Ա. Մնաց. Ժթ. 2): Բանակը շարժելու պահուն Ղեւացիները վար կ'առնէին Արբութիւն Արբոցի ներքին մասը ծածկող վարագոյրը ու անոր կը փաթթէին Տապանակը:

Չուելու տաեն առջևէն կը տարուէր միշտ Տապանակը: «Ու Տապանակին չուելու ատենը կ'ըսէր Մովսէս, Ելիք, ո՛վ Տէր, և թող ցըռուին քու թշնամիներոյ ու առջևէդ փախուստ տան քեզ ատողները: Ու անոր կենալու ատեն կ'ըսէր. Իսրայէլի հազարութիւներուն ու բիւթառորներուն դարձիր, ո՛վ Տէր» (Թիւֆ Ժ. 35-36): Տապանակը իսրայելացիներուն համար Աստուծոյ ներկայութիւնն էր անապատին մէջ:

Անզամ մը անոնք առանց Տապանակին յարձակեցան Ամազեկացոց և Փղշտացոց վրայ, որուն չէր հաւատնած Աստուծու, ու պարտուեցան Հօրմայի մէջ (Թիւֆ Ժ. 44-45):

Յորդանանի ջուրերը երկու քի բաժնուեցան Տապանակը զետին մէջ մտնելուն պէս, ու երբ Տիրոջ Աւատի Տապանակը

կըող քահանաները ելան Յորդանանէն ու անոնց ոտքերը ցամաքին վրայ կոխեցին՝ Յորդանանի ջուրը իր տեղը եղերքներուն վրայ քալեց» (Յև. Դ. 18): Ապա Յեսուի հրամանով հօթն օր ըջեցուցին զայն երիքովի բոլորամիքը ու ինկան անոր պարփակները (Յև. Զ. 6-16):

Շատ չոնցած՝ Տապանակը կեցաւ Ալեքսանդրի մօտ, Գիբազ և Գարիպին լեռներուն մէջտեղ, օրինապահներուն և օրինազանցներուն ուղղուած օրհնութեանց և անէծքներու վեհապանծ տեսարանի պահուն (Յև. Բ. 33):

Մելով⁽¹⁾, Եփրեմի ցեղին մէջ, զրեթէ երեք զար բնակավայրը եղաւ միծ քահանայապետին, ու հօն պահուեցաւ նաև Աւխահ Տապանակը, Վկայութեան Խորանին ներքև, որ հաստատուն կը մնար իր տեղը, և միայն Տապանակը գուրս կը հանուէր զինուորական արշաւանքներու ատեն: Հեղի քահանայապետի օրով անգամ մը Փղշտացոց զէմ պատերազմի ժամանակ երբ տարբուեցաւ Տապանակը՝ գրաւեցին զայն թըշնամիները, ու տանելով Ազովտոս՝ իրեւ պատերազմական աւար զրին Դագոն չաստուածի տաճարին մէջ: Քաղաքին բնակիչները առաջին օրը տեսան որ երեսի վրայ գետին տապալած էր իրենց կուռքը, իսկ երկրորդ օրը՝ ջորդ ու փշուր եղած էր ան Տապանակին առջև: Ասկէ զատ՝ Ազովտոսի բնակիչները ախտացան թանչքի ուռեցքով ու այդ սոսկալի պատուհասը տարածուեցաւ ամբողջ երկրին մէջ: Փղշտացիք նօթն ամիս ուրիշ քաղաքներ (Դէթ, Ակկարոն) ըրջեցուցին Տապանակը, բայց երբ տեսան թէ ամէն տեղ Աստուծոյ բարկութիւնը կ'իջնէ բնակիչներուն վրայ՝ որոշեցին ազատել օձիքնին զիրենք պատուհասող այդ աւարէն: Դրին Տապանակը՝ ինչպէս նաև քաւութեան նուէրներ՝ նոր սայլի մը վրայ, ու երկու երինջներ լծելով անոր՝ ազատ արձակեցին: Երինջները ուղղուեցան զէպի Յուղայի լեռները: Բեթսամիւսի մէջ Հրեայք խանզագառութեամբ ընդունեցան սայլը, ու վարիջեցներով Տապանակը՝ միծ քարի մը վրայ զրին, ու անոր առջև զոհեցին սայլը քա-

(1) Եռուաղէմի նիւսիսը՝ Էաւասուն Էլիունելրի չափ նեռու:

շող երկու երինջները։ Սակայն բաւական թուով Բեթսամիւսացիք կեանք երնին վրայ տուին՝ անզգոյշ ակնարկներ ձգելնուն հաւմար Տապանակին վրայ (¹)։ Ասոր վրայ իսկոյն լուր զրկեցին Կարիաթարիմի մարդոց՝ որ գան ու վերցնեն Տապանակը Բնիթամիւսէն (Ա. Թագ. Զ.)։ Վերջիններս զետեղցին զայն Գաբաայի մէջ՝ Կարիաթարիմի (²) բարձունքը, և մնաց Տապանակը հօն Սամուէլի գատաւորութեան ամբողջ տեսողութեան։ Սաւուղ անոր չնորհիւ փայլուն յաղթանակ մը տարաւ Փղշտացւոց զէմ Մաքմասի (³) մէջ (Ա. Թագ. ԺԴ. 18)։

Դաւիթ Երուսաղէմի տիրելէն յիտոյ ուղելով միենոյն ժամանակ կրօնական կեղրոն ընել իր մայրաքաղաքը՝ Տապանակը բերելու համար Կարիաթարիմի Գաբաայ (⁴) քաղաքը գնաց։ Դրին նուիրական որպես սայլի մը վրայ, զոր կը վարէին Ամինադարի երկու որդիները՝ Ռզա և Աքիովը։ Փառաշուրք թափօրի մը մէջտեղէն կը յուռաջանար Տապանակը, մինչ «Դաւիթ ու իսրայէլի բոլոր տունը մայր փայտէ շինուած տեսակ տեսակ նուագարաններով՝ քնարներով, տաւիղներով, թմբուկներով, դափերով ու ծնծղաներով Տիրոջ առջև կը կաքաւէին» (Բ. Թագ. Զ. 5)։ Սայլին լըծուած եղները սխալ քայլ մը առին, և Ռզա երկարեց ձեռքը ու բոնեց Տապանակը, բայց մահացաւ անմիջապէս, վասնդի Կահաթի սերունդին պատկոնող Ղեւտացիները միայն կրնային դպիլ անոր (Թիւֆ Գ. 30)։ Այս դէպքէն զարհուրած՝ Դաւիթ թողուց Տապանակը Գեթացի Արդեզոմի տունը, ու հօն անիկա օրհնութեան ազդիւր մը եղաւ իր ամբողջ ընտանիքին համար։ Երեք ամիս յիտոյ Դաւիթ վերցուց Տապանակը այն տեղէն և նոյն հանդիսաւորութեամբ տարաւ զրաւ զայն Սիոն Լեռան (⁵) վրայ իր կանգնած վրանին ներքեւ։

(1) Յունական բնագիրը կ'ըսէ թէ Յեխոնիայի որդիներ ծովուրդին հետ չուրախանալուն համար մանուամբ պատճեցան։

(2) Երուսաղէմի հիւսիս-արեւմուտք՝ տանըինց Քիլոմետր հեռու։

(3) Երուսաղէմի հիւսիս-արեւելք՝ տանըինց Քիլոմետր հեռու։

(4) Տապանակը 80 տարիի չափ նոն մնացած էր. բացի այն կարև միջոցէն եր Սաւուղ ուրիշ տեղ մը փոխադարձ էր զայն։

(5) Սիոն Լեռը կամ Դաւիթի Տաղաքը չէ այն լե-

Ապա Դաւիթ ըստ Նաթան մարգաւրէին՝ թէ կը տառապի մտածելով որ տւելի աղէկ բնակարան մը ունի ինք քան Աստուծոյ Տապանակը։ «Եղեւնափայտէ տան մը մէջ կը բնակիմ ես, մինչ Աստուծոյ Տապանակը վրանի մը ներքեւ կը մնայ» (Բ. Թագ. Է. 2)։ Այդ պատճառաւ ուզեց տաճար մը շինել Աստուծոյ, և բակայն՝ Նաթան մորգարէին եղած յայտնութեան մը համաձայն՝ իր Սողոմոն որդւոյն պահուած էր այդ պատիւը (Բ. Թագ. Է. 13)։

Երբ Դաւիթ փախուստ կու տար Արիստոգոմի առջեւէն՝ հրամայեց Սադովկի քահանային ու Ղեւտացիներուն, որ Արսն գարձնեն Տապանակը, ու իր տեղը դնեն զայն (Բ. Թագ. ԺԵ. 24-29)։ Սողոմոն ողջակէզներ և խտղաղական զոհեր մատոյց Աւստի Տապանակին առջեւ (Գ. Թագ. Գ. 15), զոր զրաւ Տաճարի Սրբութիւն Սրբոցին մէջ (Գ. Թագ. Բ. 1-21, Բ. Մնաց. Ե. 7-9)։

Մանասէ և Ամոն ամպարիչտ թագաւորները ուրիշ տեղ փոխազրեցին Տապանակը, ետքէն Յովսիա հրամայեց Ղեւտացիներուն՝ Տաճար վերադանել զայն ու բնութ տեղէն չշարժել այլևս (Բ. Մնաց. Լ. 3)։

Սակայն և այնպէս Երեմիա մարգարէի ազգաբարութեան համաձայն Վկայութեան Տապանակը պիտի զարըէր գոյութենէ։ «Ու այն օրերուն՝ Երբ զուք բազմանաք ու աճիք երկրի վրայ, կ'ըսէ Եհովան, Տիրոջ Ույսի Տապանակը պիտի չըսն այլես։ Անիկա ո՛չ մէկուն միտքը պիտի զայ ու ո՛չ ոք պիտի յիշէ զայն և պիտի այցելէ անոր» (Երեմ. Գ. 16)։ Երբ կը մօտենան Բարելոնի գերութեան օրերը, Երեմիա իր իսկ ձեռքով կ'անյայտացնէ Տապանակը, Վրանին և Խնկոց սեղանին հետմիասին նարաւ Լեռոն մէկ քարայրին մէջ պահելով զայն (Բ. Մակ. Բ. 4-8)։ Այնուհետև շ'երեկիր այլես Տապանակը՝ ո՛չ Զորաբարիլի շինած երկրորդ Տաճարին և ո՛չ Հերովդէս Մէծի շինած երրորդ Տաճարին մէջ (¹)։

Հայացուց՝ Մ. Ե. Ն.

որ, ուր նիմա իր զմաւի Վեխատոնը, այլ այն փոքր բլուրն է՝ ու սպուրաբար կը կաշուի Ոփադար։

(1) *Sé's u Vigouroux, Dictionnaire de la Bible, ARCHE D'ALLIANCE բառին ներկեւ;*